

ԳՐԱԿԱՆ

Ո Ս Կ Ի Դ Ղ Ե Ա Կ Ը

Դարեր առաջ, Վանայ ծովու եղերքին՝ դղեակ մը կար։ Մեծ ու զեղեցիկ էր ան, ոսկի էին անոր պատերը, ամէն մէկ պատուհանէն լուծք մը զոմէշ կրնար առանց նեղուելու ներս մտնել։ Մշտադալար պարտէզներ, կոհակ կոհակ, կ'իջնէին գարաստաններէն դէպի վարերը, մինչեւ ծով, որ զմբուխտ ակի մը պէս կը չողար լեռներու ծոցին։ Պարտէզի վարդենիներուն վրայ սրտի պէս արիստոտ ծաղիկներ կը վառէին։ Թուչունները հազար գոյնով էին հոն, կ'երդէին այնքան անուշ, կախարդելու չափ ձմեռուան վհուկը, որ հոն մտնելու չէր համարձակեր։

Բայց անոնցմէ աւելին, զեղեցիկ էր ոսկի մազերով իշխանուհին։ Անոր աչքերէն կայծակներ կը փաթէին, չըթներէն նուռ կը կաթէր, իսկ մազերէն ծովի պէս լոյս կը վազէր։ Կարելի չէր ըսել թէ ամսկ՞ըը ձգեր էին զինքը թէ լուռ ծնած էր զայն։ Խոկ իշխանը ցօղի մէջ լուացուած ոսկիի նման էր։ Անոր աչքերը խորունկ էին ու փայլուն, հոգիներուն վրայ զով համբոյրի մը պէս բացուող։ Պալատին մէջ անոնք չէին զգար իրենց առանձնութիւնը, որովհետեւ կը սիրէին զիրար, եւ ժամանակը որ ծանր է ու պահանջկոտ երջանկութեան հաւայոյն, անզօր էր իր ստուերովը կշռելու անոնց ուրախութիւնը։


Քով քովի էին միշտ, լճակներու հայելիին դիմաց, աղբիւրներու սիրտին եւ ծովեղը տանող ճամբաններուն։ Զոյլ թուչուններ, շարժուն հոգիներ րլլային կարծես այդ վայրերու խորհուրդին։ Երբ անոնց զլուխները հանգչէին ծառերու բունին՝ կամ մարգերու կուրծքին, երկնքէն կախուած չքեղ օրօրանի կը վերածուէր պարտէզը։ Անոնք կը սիրէին զիրար, եւ սէրը սպասումն է ասուուածներու խոստումին, այն հեռաւոր էակին, որ մեր ծնունդէն մինչեւ մահ կը քալէ մեր մէջէն՝ տանելու համար մեզ իրեն։ Ամէն զարնան կը շատնար իրենց ներսը տրոփը բնութեան մեծ ձայնին, բուխքը անպատմելի խորհուրդին, որ մտածումին մէջէն բոլոր երիտասարդ գոյգերուն անձեւ մը ինչպէս կը ծաւալի, յօրինելու անհուն ոստայնը կեանքին, որմէ բողրոջ մը քնքուչ՝ մանկիկըն է մօրը արգանդին։

Լրացած է իններորդ ամիսը եւ կատարուած խոստումը ասուուածներուն։ Ուրախութեան սարսուով կը բացուին պալատին ծանր դուռները, ծառերը մարգարիտներ կը հազնին եւ թուչուններու երգով կը յորդի չըջամայրը։ Մանչ մըն է և կողը, աղուոր ու անուշ, որուն օրրանին քով անոնք զիրար կը զտնեն եւ կը լեցուին իրարմով, իրենց մարմիններէն ալ անդին։ Այժմ անոնք կ'ուղէին մոռնալ այն ամէնը՝ որ սահող վայրկեանին բերկրանքը չունէր։

Իշխանուհին ծնունդէն առաջ, հանդերձեր էր նորածինին սատափ օրսանը։ Մետաքանները բերուած էին Արեւի երկրէն, եւ զոյնզոյին գիսակները Հարաւէն, հիւսոււած կարծես պարփկներու մատներով։ Իշխանը նորածինին համար պատրաստած էր երեք նժոյգներ, ճերմակ, սեւ եւ կարմիր։ Անոնցմէ առաջինը իշխանիկը իր ուսերուն առած պիտի վազէր ծովերու վրայէն՝ եւ անոր պիտի չկրնար հասնիլ եօթ զլիսանի հրէշը։ Երկրորդը հովերուն հետ պիտի

մրցէր, բռնելու համար եօթ պարիսապներով քաղաքի իշխանուհին, երբ այս վերջինը որսի ելլէր : Իսկ երրորդը՝ զինքը պիտի կրնար հասցնել դեռ արեւը աւայր չմտած, եօթ լեռներէն անդին թառող ոսկեհաւին, որուն երգը կը բուժէ տրտութիւնն ու մահը հոգիներուն :

Երջանիկէ է իշխանը եւ զուարթ իշխանուհին :



Տղան կը մեծնար, տասը զարուներ եկած ու լեցուցեր էին իր մանկութիւնը քաղցրութեամբ եւ շնորհով : Իշխանը կ'ուզէր որ իր զաւակը մարդոց ամէնէն քաջն ու իմաստունը ըլլար : Անոր համար ան իր պալատը կանչեց աշխարհի բոլոր մէծ եւ անուանի դիտունները, դպիրներն ու ասպետները : Անոնք եկան իշխանիկին բերելու մարդերու դիտութիւնը եւ աստուածներու դողմնիքը :

Պալատը բերուած էր Հարաւի մէծ մոգը, որուն մօրուքը մինչեւ ծունկերը կ'իջնէր եւ որուն իմաստութիւնը չունէր չափ : Ան կը խոստանար իշխանիկին սովորեցնել ասողերու թիւը, հովերուն շարժումները եւ աստուածներու բու իմաստութիւնը :

Հիւսիսէն եկող ասպետը կը խոստանար իշխանիկը ընել մէծագոյն նետաձիղը, որ պիտի կրնար զարնել թոչունը իր թոփչքին՝ եւ պտուղը իր անկիւնին մէջ : Անոր հարուածէն ոչ ոք պիտի կրնար բուժուիլ : Անիկա ձի նստած պիտի վաղէր հովերուն հետ եւ պիտի սուրար երկնքի երեսէն թոչող ասուաղի մը նման :

Լուղորդը, Արեւելքի մէծ ծովերուն, որ կրնար իր բաղուկներու թափին տակ սանձել կատաղութիւնը ալիքներուն եւ սուրալ աւելի արագ քան շանաձուկը սովկիանին, պիտի մարզէր պայազատը, որ ան փրփուրի պէս կենար ջուրերու խորութեան վրայ եւ կոհակներու կուրծքին :

Վարդերու երկրէն կանչուած մէծ բանասեղծը, որ գիտէր զաղանիքը թոչուններու լեզուին եւ ծաղիկներու հմայքին, որուն քնարին տակ տառզերը բոց, եւ հողիները թեւ ունէին, եկած էր իշխանին բերելու անմեռ կախարդանքը աստուածներու դիտութիւնան եւ մարդերու երազին :

Երջանիկէ էր իշխանը եւ ուրախ իշխանուհին :

Տարիները յաջորդեցին տարիներու : Շինուեցաւ հասակը իշխանիկին, բայց կը մնար զէմքը տրտում, իդձերու կրակին : Իրիկունները երբ սոխակը կ'երգէր պարտէզներուն մէջ եւ վարդերը արցունք կը թափէին, իշխանիկը կը դողմար անձրեւահար սոստի մը պէս : Անոր մորթը տակաւ մեղրի գոյն կ'ստանար եւ աշքերուն բիբերը ներս կը քաշուէին, տերեւններուն տակ ծուարած մանուշակի պէս : Հեռուն դղեակէն անդին, լերան կողին, աղուոր գիւղակը, կարմիր ցողի մը պէս ինկած անստափ շուքին : Հօն էր իր սիրած աղջիկը, կակաչի մը պէս բացուած իր ցողունին :

Ամէն առառ իշխանիկը ծիով կ'ելլէր դղեակէն, եւ անոր ետեւէն լեռներու մէնութեան մէջ նշանարի նման կը ծաթէր աղջիկը : Անոնք իրար համրութեցին շաղանակներու անստափին մէջ եւ ամէն անզամ փուշ մը ինկաւ անոնց շրթունքներուն մէջտեղը : Աղջիկը թեթեւ էր աշտանակի մէջ զամուած ոսկի ծաղիկի պէս, իսկ իշխանիկը քաղցր ու մելամաղձոտ, որուն սիրաէն լուսաւոր ու տաք ալիք մը կը բարձրանար, եղերական բոցի մը պէս : Անոնք իրարու կը պատմէին այն բոլորը՝ զոր մինակութիւնը կը ներէ : Իրիկուան դէմ, երբ ծա-

ուերու աերեւները արիւն կուլային, անոնք թեւ թեւի կը դառնային մեծ պարոյրը, որ գեղին գետի մը պէս կը չըջանակէր կանաչ անտառը:

Ցածախ կը քալէին անլուսին իրիկուններով, երբ մութը երեսներուն դիմակ կը հազցնէ, անոնցմէ որոնց պէտք ունեցանք բոլորս մեր կեանքի որոշ պահէրուն: Անոնք կը քալէին թեւ թեւի, երբ բլուրներէն սեւ ճիշը կ'անցնէր չարագուշակ բուին, պատուող ճերմակ թուղթի մը պէս, որուն վրայ անտես դիրերով նշուած էր կարծես ճակատագիրը բոլոր անկարելի ու գժրախտ սէրերուն:

Իշխանին ծնողքը որոշեր էին իրենց զաւկին հարս բերել ծովերէն անդին ապրող թաղաւորին աղջիկը, որուն համար կը պատմէին թէ աւելի գեղեցիկ էր քան կապոյտ ամպը ինկած վերջալոյնի ջուրերուն: Բայց տիտուր էր իշխանիկը, ան այժմ կը չըջէր լեռներուն վրայ, անտառներուն խորը, իր սրտին մէջ բռնած սիրոյ ալիքը: Անոր մարմինին չուրջ կը ծածանի ծիրանի պատմուճանը, կարմրած կարծես արիւնովը իր մորթուած սիրոյն: Բայց ո՞վ է կրցեր պատուել ճակատագրին վարագոյրը, իջնելու համար մարդերու հակայ տառապանքին՝ երբ անոնց հողին ամէն օր չհատնող երզի մը պէս թրթուացեր է ինքըն իրեն եւ ապրեր զգացուճներու ամէնին եղերականն ու չմեռնողը: Աէրը թունաւոր ծաղիկ մըն է մահուան բաժակին վրայ բացուած:

Ժամանակ մը վերջ, իշխանն ու իշխանուհին զարմանքով նկատեցին թէ ճերմկեր էին իշխանիկին մազերը: Պատանի անոր բազուկներէն ինկած էր ընդմիշտ աղեղը եւ անոր հողիէն՝ անվերադարձ նետերը բոլոր փափաքներուն: Անիկա աւերակին էր մայրենի սիրոյն եւ մոխրակոյտը հայրենի փառասիրութեան: Այսպէս կը վարուինք մենք յաճախ մեր ամէնէն ազուոր երազներուն հետ, խեղղերով զանոնք մեր մատներովը: Բայց առանց պատիժի ոսկին չի թափիր հողերու ցեխին եւ երկնքի բիւրեղէն չինուած քերթուածը արեւի համբոյրին:

Իշխանիկը չէր ուզեր այլեւս ապրիլ, քանի որ չէր կրնար իր կողքին ունենալ այն էակը՝ զոր երազեր էր ու սիրեր: Վերջապէս զգալով որ մահը մօտեցած է, փոքրիկ գերեզման մը փորել տուաւ դղեակին պատին տակ եւ հրամայեց ամէնէն ճարտար քանդակագործին որ սեւ մարմարով շինէ արձանը անոր՝ զոր այնքան սիրած էր: Եւ երբ մեռաւ իշխանիկը, ուզեց որ իր սիրածին արձանը դնեն իր գերեզմանին՝ որպէսզի անոր ոտքերը յաւիտենապէս հանգչին իր սիրտին վրայ:

Ո՞վ բոլոր դարերու մեծ սիրողներ, դուք մահուան կը դառնաք երբ ձեր սիրտը, մեծ փորձէն վերջ, կը պարապուի իր ստաշխէն ու երկնատուր բոյրը փնտուելէ, զտնելէ յուսահատ մարտերու պարտէզէն կը հեռանաք զլիսիկոր: Ու մեծ պատարագէն վերջ, անմիխիթար գիշերին մէջ կը հաւատաք թէ սիրոյ աստուած մը երկնքի զուռները պիտի բանայ ձեր աչքերուն: Ո՞ր սիրողը չմորթեց իր տարփանքի աղաւանին եւ անոր արիւնոտ վերադարձը չսպասեց: Ո՞վ ճակատագիր բոլոր մեծ ու խորունկ սէրերուն:

ՀՈՒՐԾԱՅ